

Դ Ի Տ Ա Կ



Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Դ Ի Ն Դ Բ Ո Յ

Ը Ն Կ Ե Բ Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Բ Շ Ա Բ Ո Ւ Ն Ե Ա Յ

1 8 1 3.

16. 18. 20. 22. 24. 26. 28. 30. Ն Ո Յ Ե Մ Բ Ե Բ :

Մ Ե Ծ Տ Ո Ւ Գ Ա Յ Ո Ւ Թ Ի Ի Ն

Փ ա ն ք Փ ու թ ի :

Փ ա ն ք Փ ու թ ի . 5 Ն ր Ե Ֆ Ե Ե ի :

Փ ա ն ք Փ ու թ ի գ ա ղ Ե Ն ա յ Ի ն թ Ե Ն Լ Ե Գ Բ Ե Ե ր ա ն Կ Ե
Կ Ե Ե Լ Ե Կ ա յ ա ր Ե Ե Բ Ե Բ :

Ն ր Ե Վ Ե Բ Ե ի չ Ի ն Կ Ե յ ո ր Ե ն Ե ու Ե Վ Ե Վ
չ Ե ն Կ ա յ ա ր Ե Տ ա ա Լ Տ ա ն ա ու . ու
գ ն ա յ ա յ ց Ե ու լ Ե թ Ի Վ Ե լ Ե լ Ե ճ Ե ն Ե ա լ Ե ն օ ր
Ե ր Կ ու օ ր Ե ր Ե լ ա Կ ո ղ Ե Կ Ե Ե ր Ե ն ա ր Ե ր Ե ն
Վ Ե Բ Ե Բ :

Ն ր Ե Վ Ե Բ Ե ի չ Ի ն Կ Ե յ ո ր Ե ն Ե ու Ե ա Տ ա լ Ե ր
Վ Ե Կ Ի ն Վ Ե Կ Ե ա ն Կ Ե ր Կ ա յ ա ր Ե մ ո ա Լ Փ ր ա ն ք
Փ ու թ . ք ա ղ ա ք մ ա ն ա ղ ու ա ո Ե ն Ի Կ ա ա Կ Ե
Կ ա յ ա ր Կ ր ղ ա ր Ե ղ Ե ր Կ ո ր ա մ Ի ն զ ա ն Կ ա Կ
ն Ե ր ք ա ղ Ե ն մ Ե Ղ , Ե բ ո լ Ե ր Ճ ո ղ Վ Ե Բ Ե Բ Ե Բ
Ե ա ա ղ Ե Լ Ե Բ Ե Կ Ի ն Ի ն ա ու մ ո լ ու ու ր ա խ ու Ե
Թ Բ : Վ Ե Կ ա ն Կ Ե ր Կ ա յ ա ր Ե ձ Ի ո լ , Ե Ե ու Ե ն
ա ո Վ Ե ն ս ր ա ա թ ա Կ ա Տ ա ր ա ն ձ Ի ա Ե ր Կ ու Ե
Կ Ե Վ Ե Բ Ե Բ Ե Բ , Պ ա ու չ Ի ն օ ր ո ն ք Ճ Ե ն Ե ա

Լ Ե Ե ր Կ ո ղ ա ն Կ Ե ն ո մ Ե ծ ա ու Կ ա ն , ա յ ա ղ Ե
Տ ա ա Լ մ Ի ն Ե Լ ք ա ղ Ե ն Կ ր ա Կ ա ր ա ղ Ե , ա
զ ո ր Ե մ Ե Կ Ե ն շ ա ր Վ Ե ց ա ն Կ ա յ ա ր ա ո Վ Ե ր ո ղ
ղ Ե ա ղ Ե ա ն Կ Ե ն զ ա ո ն ք . բ ո լ Ե ր Ճ ո ղ Վ Ե Բ Ե Բ
Կ Ե ք ա ղ Ե ն Տ ա ն Ճ ո ղ Ե Բ Ե Կ Ի ն ա Ե ն Ե Լ ու Կ ա
մ ա ր ա ն Ե ն ա ի ր Ե Կ Ե Կ Ե ց Ի Կ Ե Կ Ե ր Վ Ե լ ա ձ
զ ո ր Ե . Ե ր ա Ե օ ր ք ա ն զ ա ա ա Ե Լ Ե Ե ն Ե ր
ձ Ի ա Ե ր զ ո ր Ե չ Ե ր Ե Լ ա ր , Թ Ե մ ա ր Կ Ե Կ Ե ն Ե ր
Թ Ե ձ Ի Ե ր Ե Կ Ի ն Ե Լ Ե ք ա ք ա ն Ե Լ Ե ր Կ ա ր Ե Ե Ե ն
Վ Ե ն մ Ե Կ Կ ա ո ղ Ե Ե ն ա ր Ե Վ Ե ձ . Ե մ ա ր Կ Ե չ Ե ր
Կ Ե ն ա ր Կ ա Ե ա ղ Թ Ե ա ա ն զ ո ր Ե ն օ ր
Վ ա Կ ա յ Ե ն ք ո լ Ե Բ Ե ն Ե Կ ա ն Կ ա ա ն Ո Կ Ե ն Ե ն
Կ Ե ա Ե Կ Ե ր Ե ր Ե մ ա ն ա ղ ղ ա ա ա ն Կ ա մ Կ Ե ու Ե
Ե ն ու Ե ա ր Ե ն ա Տ Ե ր ս ր ա ա Ե ր ա ղ Ե ն Ե ր ա Ե մ Ե Ղ :
Ա մ Ի Ղ ա Կ Ե Կ ա յ ա ր ք ո լ Ե Կ Ե ց Ե Բ Ե Կ Ե ն Ե ր Ե ն
ս ր ա ա Ե ր ա ղ Ե օ ր ա Կ ա ն Ճ Ե ն Ե ա ղ Ե Բ Ե Բ , ա
ա ն ք մ Ե Ղ Ե Կ Ե Ե ն ա ր Թ Ե Կ ա ր Ե ա Լ Ե ա Լ
Ք ա թ Տ ք ա ր ա Ի ն Կ Ե Կ Ե ն Կ Ե ա ս ա ն ք : Ի Բ Ե
Կ ու Ե ր բ ո լ Ե ք ա ղ Ե ն մ Ե Ղ Ե ա ա Ե ր ո լ Թ Ե
Ե ր Ե ն ս ր ա ն Ե Լ Ե ձ Ե Ե ր ո լ ու Ե Ե Ե ա ց Ե Կ Ե
ա Ե ր ո լ :

Վ մ ու Ե Ն Ե ն Ե Կ ա Լ մ ո ա Լ ս ր ա ա Ե ր Կ ա ն
Կ Ե ա ղ Վ Ե Վ Ե Կ Ե ն Կ ա յ ա ր ա ղ , Ե ա մ Ի Ղ ա Կ Ե
Կ ն ա յ ք ա ղ Ե մ ա ր Ե Կ Ե Կ Ե ց Ի ն Ի ն Կ Ե Ե Լ ու Կ ա
մ ա ր

մար Ամենախորդ աստուծմէն իրեն պաշտ, պանուեր Գերմանիայի վրայ, ու շորհա կալ ըլլալու համար այ՛ վն փառաւոր յաղ թուեթ որ ըրին թշնամայն դէմ՝ Լեւսիս, ու Հանաու :

Իրիւունը երկու կայսերքը սարին քաղ քին Գէաարոնը, ժողովրդեան զնծուեթը ու ուրախուեթը անկարելի է որ մարդմը կարենայ ստորագրել՝ երբոր մտան կայ սերքը նստելու դէտարոնին մէջ իրենց փառաւոր պատրաստած թախթերուն վրայ : Առաջին անձը որ խաղին մէջ ձեւացէր էր Տիտոս Ահապախանոս Հռովմայու կայսր, որ յետ արևելեան պատերազմներու եկաւ մտաւ Հռոմ յաղթանակաւ, ու բոլոր ժողովուրդը ասոր ընդ առաջ ելած կրփաուաւորէին ու կը յարգէին իրեն քաջուեթը համար, սկսաւ խօսիլ սանքի առ հռովմայեաց ժողովուրդը այսպէս :

Մեր յաջորդները ամենին Բացած Ռնդ դար մասնն ան դօրասոր Ռաֆաստրներուն վրայ՝ որոնք գարգարած ամ աստփինաւթ, Տրացան մէկտեղ դիւայանիան դաշնակցուեթ՝ ջարդելու մտերելու ան Ռոմանիները՝ որով հպարտուեթը ղեկմէիէ գարխա Բուր ժողովուրդը Եւրոպայա : Ասոնց մեծուեթ ասորը, Ռէ ինն և Ռէ յաջորդներուս քառքը ինքնանան, ամեն ժամանակ քայլելի ասոնց անունը իբրև ասպրէի շինուած պատիէ ճաշն, դարձուցի՛ յեր մեծարանք յարգուեթը աս Ռաֆաստրներուն, ինչ ղե ասոնք են մայն ար ժանի քառայ և սիրայ :

Երկրորդ անձը որ կը ձեւանար խաղին մէջ ժողովրդեան գլխաւորը, և ներկայացուցի Տիտոս կայսեր ժողովրդեան մեծարանքը, դարձաւ դէպ ՚ի թախառ նստած կայսերներուն՝ ու սկսաւ խօսիլ այսպէս :

Ուրեմն ինչոն ինչոն աս քառասոր իննակաւ ներք՝ որ է պարբերացան նոր պատիէ համար, այլ պարբերացան երջանկուեթ ու հանգստուեթ քառու Եւրոպայի ժողովրդեանը որ ինքնեթեր ինք Բոնանորին Բոնուեթ քառը : Մէկնալ դարձաւ ու սկսաւ խօսիլ այսպէս : Կեցոնն ուրեմն դիւայանն ապաքիտք մեր հայրենեայ : Մէկ ուրիշմնալ դարձաւ դէպ ՚ի զօրքերը որ կեցերէին դէտարոնին մէջ ու բուս զօրացը համար, ինչոն և անյաղ մեի քառաւորները որ քառասորէրին անպարմելի քառօր աս ար դար պարբերացը : Են ևն, և այսպէս սկսան ասալ տանիլ խաղը :

9 ին :

Ղաշնակիցները առաջարկերէն Կաթօ Լէօնին խաղաղուեթ : Կաթօ Լէօնը փոխանակ խաղաղուեթ ուղերէ զինագագարուում, դաշնակիցները հաւանեցան տալ աս դաշնաթ, թէ որչափ պաշարած բերդեր կայնէ, Ահ հաստատու մէջ, ու Օտէս, Ելրա դետերուն վրայ պարսպէ ու յանձնէ դաշնակցաց ձեւերը, և Ռէնիօի վրայ եղած բերդերը, և ան ամեն բերդերը՝ որ հին ֆրանսայի սահմանին մէջը չէին, դրաւ տրվի դաշնակցաց ձեւերը : Աս դաշնագրուեթները յանձն չառաւ Կաթօ Լէօն կայսրը, անոր հետ մար իրենցալ շարունակեցին պատերազմը :

Կոյեմբերի շին գլխորը, Մէնձաօր ֆրանսայեալ մէկ քանի հարիւր խաղախով ու հուսարով անցաւ Ռէնիօ դետին անդիլի կողմը Կերանհէլմէն, ոտը հանեցին հնտեղի քաղաքները ու առաւօտը իրենք նորէն դարձան Կերանհէլմ : Ամուս չէն նորէն անցան Ռէնիօ դետին անդիլի կողմը խելմը բաղմուեթ հեռակախով ու ձիւարով :

Ն Ե Մ Ց Ի Ս Ս Ա Ն .

Վէննա • 17 Նոյեմբերի :

Տրեղտաքաղաքը անձնատուր ըլլալէն ետև Բրէնաու Ճէնեալը 26,000 հոգիով է կալ դէպ ՚ի Խաղիա : Կոյեմբերի 14ին Պէլեկաու Ճէնեալը խրկուեցաւ Իգաւ լիս՝ որ ըլլայ գլխաւոր Ճէնեալը Խաղիայի բանակին՝ Հիլլեր Ճէնեալին տեղը • դերմ՝ Հիլլեր Ճէնեալը գնաց օգնուեթին Չիլլեցեպիին, վն ղե ասոնք ալ սպաստամեցան ֆրանսիցէն, ու 70 հնր զօրքով պատեցին իրենց սահմանը՝ որ կարող չըլլայ ֆրանսիցը մտնալու նորէն իրենց սահմանը :

21 ին :

Ղաղէթային մէջը պատմութեաց, թէ երբոր ֆրանսիցները ետ քաղեցան Մոսքայի կոտորածէն ետև, Մոսկովի աէրուեթ հրամանաւ Մինսքի Բաշայուեթ մէջ մինն Յունվարի 15 • 1813 պրեպիին 18,797 մարդու լէջ • և 1746 ալ մեռած ձի • ա սոնցն զաս կար դեւ այրելու 30,106 մարդու լէջ, և 27,316 մեռած ձի որ գըմնը վեցաւ Պերէզինա :

Մոսքայի բաշայուեթեան մէջ այրվեցաւ 49,754 մարդու լէջ, և 27,849 մեռած ձի : Սմոլենսքին Բաշայուեթ մէջ մինն փեարվարի 20 • 1813 • այրվեցաւ 71,735 մարդու լէջ, և 51,430 մեռած ձի : Վիլնայի Բաշայուեթ մէջ այրվեցաւ 72,203 մարդու լէջ, և 9,407 մեռած ձի : Քարուեցալի Բաշայուեթ մէջ այրվեցաւ 1,017 մար :

մարդու Լէշ, և 4,384 մեռած ձի: Գումուսը բոլորին 243,612 մարդու Լէշ, և 122,132 մեռած ձի:

Աս հրամանը գալեն առաջ Մոսկովի տէրութիւն, խելընալ այրեր կի՛ թաղերէն առաջուց:

Պալիէնայի թփրը Հոկտեմբերի 8ին 1813 ըրաւ դաշնագրութի Նեմցէին կայսեր հետ, և աս դաշնագրութի զօրութիւն մեկէն մնացուց իրեն զօրութիւնալ որ կը բաղկանար 89 կի՛ 90 հզ ընդ, դաշնակցաց բանակին հետ՝ պատերազմելու համար Փրանսիային դէմ:

Ինկիլզները զօրք թափեցին Լէզինա կղզին ցամաքը, ու Նոյեմբերի 14 աւին կղզին դաշնագրութի, և մէջ զօրքը խրկեցին ծովով ուրախըր իրենք որոշեցին, բայց այսու դաշնագրութի, թէ չկարենան պատերազմել դաշնակցաց դէմ՝ մնալ որ իրենց տեղը չկորցնեն դաշնակցաց դերին ներքին:

Թ Ի Ռ Օ Լ Օ .

Թրէնթո . 15 Նոյեմբերի :

Հիւլեր Նեմցէի Իգալայ եօղ բանակին էն մեծ ճէնեալը, երբոր առաւ Կոկաու, Բրէսիլ, ու Բոնթէա քաղաքները Փրանսիացիներուն ձեռքէն ու հասաւ մինչև Իգոն ցօ, մտածեց թէ հոնաեղմաբը եղած մեծ գետերուն առատանալը (ինչպէս որ կըլայ միշտ աշխանային ժամանակները) պիտար սրգեղ տար իրեն բանակին առաջ երթալուն, որոշեց ու ձգեց Իգոնցօն վրայ իրեն բանակին ձախ թէլը, ու հրամայեց որ կենան անտեղը և չերթան անկից առաջ, և ինքը առաւ իրեն բանակին ալ թէլը ու անապարեղով հասաւ Թիւուօ: Աս ճէնեալին միտքը աս էր, որովհետև Իգալայի մեծ գետերուն սկիզբը Թիւուօյնի մէջէն է, դիւրութիւն կրնայ անցնել, և անկից բսկի դալ գէտի Իգալայ ու պատէ ֆրանսիացի բանակը ետևի կողմէն ալ:

Աս միջոցիս Էքքարտ ճէնեալը 5000 հազարով վաղեց Բիալէին ցորերուն մէջ, անտեղմաբը, և հոկտեմբերի 22ին մտաւ Պասսան: Հոկտեմբերի 26ին Փրանսիացիները Պասսանի մտակ զարնովեցան Էքքարտ ճէնեալին հետ՝ 12 կտոր թօփով: Աս պատերազմիս մէջ Նեմցէները շատ մեծ կարեւորութիւն դէմ դրին Փրանսիացիներուն որոնք շատ աւելի բազմուե էին քան զնեմցէները և վերջապէս չկարցին Պասսանը

Փրանսիացիներուն . Փրանսիացիները էա վերանալեցան շատ կոտորածով, շատ դերներ բանեցին Փրանսիացիներէն որոց մէջը կար խելընալ օֆֆիլիալ:

Երբոր հասաւ օգնուե (Թրէնթօ) (որ է մարտաքաղաքը Թիւուօի) Ֆէնէր ճէնեալին, անատենը Հիւլեր ճէնեալը հրամայեց աս ճէնեալին որ երթայ վարնը վի Փրանսիացիներուն հետ որ կրկենային Բալլանտօն մտակ: Աս կտորի՛ ճէնեալը որ արդէն ուրիշ անգամ ալ մեծ աշուն վաստակներ իրեն քաջութիւն, աս անգամ ալ աղկի կըարեւանութի ի գործ դըրաւ աս հրամանը . անձամբ կառավարեց պատերազմը, պատերազմի ատեն խրկեց Բօլնարիա ու Սերատայ 2 դունդ, մէկը Թիւուօյի ձիաւորները, մէկալը հետևակ, որ աս տեղերէն բոլորի պատերազմին Փրանսիացիներուն հետ: Ամեն կողմէն վերջին սրգները էա վանեցին, մէկ պաղապարտուե մը զօրապետ, ու 200 հազի էն աւելի դերի բանեցին, բայց Ֆէնէր Նեմցէի ճէնեալը մէկ թէլին վրայ վերաւորովեցաւ . աս գործողութիւնը եղաւ հոկտեմբերի 26ին, երթանի օրը նեմցէները մտան Ռօվլեթօ:

Փրանսիացիները ոչ զի արգելէն Նեմցէներուն առաջ գալը դէպ ՚ի Սալիճէին ցորերը, զէրէմ խիստ հարկաւոր տեղանք էին Փրանսիացիներուն, անոր համար ամտուս 28ին վարնովեցան ամ զօրութի Ֆէնէր ճէնեալին դունդին հետ . Վրասսի ճէնեալը որ անցերէր Ֆէնէր ճէնեալին տեղը՝ անոր վերաւորովեցաւ պատճառաւ, օգնականութի Ռօվլեթօի դունդին ու Թիւուօյնիներուն ձիաւոր ու հետևակ զօրքը, ջարդեց բնացուց բոլորովին Փրանսիացիներուն դունդը, դերի բանեց մէկ զօրապետը, 10 օֆֆիլիալ և 300 հազի: Աս միջոցիս բանակին ձախ թէլը որ կեցերէր Իգոնցօ գետին վր, 26ին հասան Իգալայի մէջ: Մէկեր ճէնեալը պաշարեց Օթթօն, Բօիվիք ճէնեալնալ պաշարեց Բալլանտօն:

Ամուս 30ին Թիւուօի մէջ եղած մէկ ամրոցիս մէջ որ դէռ Փրանսիացիները կրկենային, յետ մէկ քանի սահաթ սասակի թօփով պատերազմելէն ետև, ըտրդէն դուրս ելան դաշնագրութի ու դերի եղաւ դաշնակցաց . ամրոցին մէջ կար 6 թօփ ու շատ ալ պաշար պատերազմի: Պասսանը աս ամրոցին կըբաղկանար մէկ զօրապետէն, 11 օֆֆիլիալ, ու 450 ղեմաւոր: 31ին վարնովեցան ամեն իրենց ուժովը Փրանսիացիները Էքքարտ ճէնեալին հետ Պասսանու մտակ, ոչ զի կարենան պաշարին

նէլ

նէլ իրենց բանակին ետ քաջօղ կաշկա-
րասնները : Աս Ճէնէնալը իրեն մեծ ձե-
նէնալին հրամանին կէօրէ պատերազմե-
լով ետ քաջօղեցաւ մինչև Չիզմօն : Կոյեմ
բերի մէկին կէտօրվան մօտ ֆրանսըզները
նորէն վազեցին Նէմցէներուն վրայ Չիզ-
մօնէին կամուրջը աննելու համար , բայց
հօնտեղը ամմէն բան պատրաստ ըլլալով
սկսան կրակ ընել սաստիկ , և այնպէս սօշ
հանեցին ֆրանսըզին ջանքը : Իրիկվան
դէմ դադրեցաւ պատերազմը , բայց շատ
ծանր նստաւ ֆրանսըզներուն :

Ամուս 10ին ֆրանսըզները նորէն յար-
ձակեցան Բէրի ու Ալա գեղերուն ձաւ
բուն մէջ Նէմցէին զօրացը վրայ , Նէմցէ-
ները աղէկմը դէմ դնելէն ետև ասոնց՝ կու-
զէին ետ քաջօղ Սերրավալէին պատնէ-
շով ամբացած տեղերը , վահնալով թէ չըլ-
լայ որ վտանգի մէջ էին իրենց գունդը ,
զերեմ ֆրանսըզները շատ բազմութի էին
քան զաս Նէմցէի գունդը : Ասոնցմէ ա-
ռաղ մէկմուլ յանկարծակի ֆրանսըզները
սկսան ետ քաջօղը , զերեմ նոյն ստենը ի-
մացերէն թէ Հիլլեր մեծ Ճէնէնալը թի-
նուտի կողմէն վար իջեր կուգայկոր դէպ՝ ի
Պասսանու կողմը իրենց ետևը առնելու
համար . առ պատճառաւ ժողովեցին մէկ
տեղ իրենց ամմէն ուժը ու դացին բանա-
կեցան Ահօնային շքամակները :

Կոյեմբերի 11ին , 12ին պատրաստուեցան
ֆրանսըզները , որ ընեն շուտմը մէկ սաս-
տիկ պտրզմը Ահօնայի շքամակները՝ յա-
ռաղ քան զխանալը Հիլլեր Ճէնէնալին
գունդը առ գունդերուն հետ , անոր համար
Էքբարտ Նէմցէի Ճէնէնալը երբոր հա-
սաւ ամուս 14ին Ահօնային մօտ Բալ-
տիէնայ , և հազիւ թէ բանակեցաւ Ալբօն
գետին վրայ , երթէսի օրը որ էր Կոյեմ
բերի 15 , յարձակեցան ասոնց վրայ ֆրան-
սըզները : Աս միջոցիս Նէմցէները մէկէն
ետ քաջօղեցան Բալտիէնային , ու ամ կար-
գով կանոնով միացան մէկտեղ Ալբօն գե-
տին վրայ Վիլլանիօլային մօտիկ ու Սա-
վէին լէռներուն վր : ֆրանսըզի չառու-
ներուն խապարներուն կէօրէ , կրկարծէին
ֆրանսըզները թէ մէկ գունդինը հետ ոլի-
տոր պտրզմին . պատերազմը սկսանէ եր-
կու կողմէն կրակ կըթափերկոր իրենց վր
16 կտոր թօփով , քի գիմացէն և մէկ քովէն .
պատերազմին տարցած ատենը հասաւ Կեմ
ցէին երկու գունդը կոանապիէն զօրաց ,

ասոնք մէկէն մտան պատերազմ և իրենց
կրակովը ետ վնասեցին զֆրանսըզները ,
և պատերազմին դիրքը այնպէս ինկաւ որ
ֆրանսըզին հետևակ զօրքը շատ շարդ-
վելով ետ քաջօղ : Ասկից ետև ֆրանսըզ-
ները ալ չհամարձակեցան դարնովը Նէմ-
ցէներուն հետ : ֆրանսըզներէն շատ մարդ
կորսուեցաւ իրեն գունդին գէշ դիրք ի-
նալուն պատճառաւ , բայց Նէմցէներէն
ալ շատ մարդ զայ եղաւ , և ասոնց մէջը
կար 3 երևելի զօրսպետ :

Պատերազմը սկսելէն ետև մինչև Կոյեմ
բերի 14 նէմցէի իւզախայու բանակը առաւ
մեծ մարք Բուսնիօլային , Բառնիթիային
որ է Ալբերիկեան գաւառներուն մէջ , առաւ
Խսթրիա , մեծ մարք Տարմացիայի ու ֆրո-
լաններուն , Վէնտիկին սահմանները մի-
չև Վէնօնա , Հարաւային Թիւրօն : Գե-
րի բունեցին մէկ Ճէնէնալմը , 8 երևելի
օֆֆիլիալ , և 5782 զինուոր : Ասոնցմէ
գուրս կայ 2000 ծածուկ ֆրանսըզի կող-
մէն փախօղ , 4000 խալաթ որ պատերազմի
ատեն դարձան միացան Նէմցէներուն հետ .
ասոնցմէ զատ 14 դրօշակ , 11 Թօփ . 47 ալ
բերդի Թօփ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ Ք :

Պարոն Փօքաչէ , վարպետ ֆիօրէնցայի
մէքենական գիտութեան , հնարեց ու հրա-
տարակից մէկ օրինակմը մէքենայի՝ որ կը
վերցընէ ինչ և իցէ ծանրութի մէքենային
մենծութեը կէօրէ , ու կըտանի գիւրութի
ուր տեղոր պիտոր տարվինէ :

Ճարտարապետները առ մէքենան ձեռ-
վընին ունենալով , մէկդի կըձգէն անկից
ետև խիէլէները , ու ուրիշ այլ և այլ մե-
քենաները՝ ծանրութիներուն ուժը թէ-
թիւցընէրու համար : Երկու հոգի միայն բա-
ւական է գործածելու առ մէքենան դար-
ձընելով մէկ պղտիկ չարիմը , և առ երկու
մարդը ուժ տալով առ մէքենային վրայ ի-
րարանջերը տանական տրէմ բան վերցը-
նելու , կըվերցընեն 14 հազար տրէմ ծան-
րութի , և առ համեմատութի մարդ կըրնայ
խմանալ թէ որչափ ծանրութի կըրնայ առ-
նիլ առ մէքենան :

Աս գործքս՝ որ է պտտութի հիմակվան ատենիս , տանըհինի օրը մէրը կըտալվէ :
ԻՎԵՆԵՏԻԿ ԻՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ :